

թզուկ մարդկանց ոյժի մակերևոյթին։ Սակայն մարդկային կուլ'տուրան դրանով պիտի ընկնի։ Բոլորովին սխալ կարծիք է, իբր նէ Նիցշէն Ռուսաօի պէս Թշնամաբար է վերաբերում կուլ'տուրային և այս տեսակէտից պահանջում դարձ գէպ բը-նութիւն։ Իհարկէ Նիցշէն էլ է ցանկանում, որ մարդիկ դառ-նան գէպ բնութիւնը, բայց ոչ ըստ էութեան հակառակ կուլ'-տուրայի, այլ հէնց ընկած կուլ'տուրան բարձրացնելու համար։ Մեր կուլ'տուրայի անկման պատճառն այն է, որ ուսմկավարու-թիւնը, սոցիալիզմը և բիւրոկրատիան հակառակ կողմերից ձեռք ձեռքի են տուել, որ նուազեցնեն անհատականութիւնը և նրա ոյժերը նսեմացնեն։ Սակայն չպիտի մոռանալ, որ առանց ուժեղ անհատների ըստ Նիցշէի չկայ նաև բարձր կուլ'տուրա։

Թարգմ. Ա. ԻԻ.

(Վերջը յաջորդ համարում)

ԿՈՎԿԱՍԻ ԹՈՒՐԴ ՄԱՄՈՒԼԸ

Անցեալ անգամ մենք խօսեցանք «Շարքի-Ռուս»-ը օրա-թերթ զարձնելու հարցի մասին։ Շահթախթինսկին յայտնած էր, որ հարկ եղած դիմումն ըրած է, ուր որ պէտք է, լրագիրը ամենօրեայի վերածելու արտօնութիւնն ստանալու համար։ Թուրք լրագրապետ այժմ կը հաղորդէ, թէ Կովկասի կառա-վարչապետը, իշխան Գոլիցին, իր բարեհաճ կամքով՝ դուրբան բայրամի օրը «Շարքի-Ռուս»-ը ամեն օր հրատարակելու ար-տօնութիւն տուեր է։ Շահթախթինսկի այդ արտօնութեան կա-րևորութիւնը վեր հանելէ յետոյ կը յայտարարէ, թէ թուր-քերն ալ պիտի ունենան իրենց ամենօրեայ լրագիրը, որ զի-րենք տեղեակ պիտի պահէ կեանքի փաստերուն, օրը օրէն կատարուող քաղաքական դէպքերուն, որոնց մէջ, այժմ, ամե-նուն ուշադրութիւնը կը գրաւէ ոռու-ճապոնական պատե-րազմը։

«Այդ պատերազմը, կը գրէ Շահթախթինսկի, մեր սե-փական պատերազմն է։ «Շարքի-Ռուս»-ը կարդացող ոռուս-մահ-մէդականները այդ պատերազմի դէպքերը կարդալով չպէտք է բաւականանան, այլ իրենց ձեռքէն եկած ամեն բան պիտի ընեն» որպէսպի ոռու ողիսր՝ ակալ կայսրի փառք ու պարծանքն ու-

Ռուսաստանի իրաւունքները աւելցնեն։ Ու այդ առիթով կը յորդորէ մահմէղականները դրամ հաւաքել պատերազմի դաշտն ուղարկելու համար բժիշկներ, զթութեան քոյրեր և այլն ևայլն։ «Փառք Աստուծոյ, կը բացազանչէ թուրք խմբագիրը, մահմէղականները, ընդհանրապէս, Ռուսաստանի աղքատ ժողովուրդը չեն ներկայացներ, Բագուփ, Կազանի մէջ ո՞չափ միլլիոնատէր - մահմէղականներ կան։ Հայրենիքի համար մեր սէրը գործով ապացուցանելու ամենայարմար ժամանակը հիմայ է. պէտք է հազարներով, հարիւր հազարներով, միլլիոններով փող հաւաքենք պատերազմական կարիքները լրացնելու համար, պէտք է Բագուփ միլլիոնատէր մահմէղականները օգնութեան տեարակներ բանան և նպաստ տուողներու գլխաւորները հանդիսանան, ուսւ մահմէղականները, թէ թուրք և թէ թաթար, վիճանձն և առատաձեռն բնաւորութիւն ունին. եթէ դնւք, միլլիոնատէրներ, անոնց առջևն ընկնիք, ամբողջ ազգը, քոլոր ուսւ մահմէղականները ձեզի կը հետևեն։

Այս յորդորականէն յետոյ կ'անցնի ամենօրեայ «Շարքի-Ռուս»-ի հարցին ու կ'աւելցնէ. «Այս օրերս կը յայտնենք, թէ մեր լրագիրը մը օրուընէ սկսած օրաթերթի պիտի փոխուի։

*

Յայտնի է թէ տգէտ հասարակութիւնները ինչ աչքով կը նայեն թատրոնի վրայ. բեմը եթէ սրբապիղծ չէ, գոնէ օյինքազութիւններու տեղ մըն է, ուր մարդիկ այս կամ այն կապկութիւնները կ'ընեն։ Մահմէղականները տակաւին այդ ըմբոնումը ունին թատրոնի մասին. բայց կամաց-կամաց երկի թուրքերն ալ կ'աշխատին նախապաշտումի այդ քողը պատռել։ «Շարքի-Ռուս»-ի միենոյն համարին մէջ Կազանէն զրուած թղթակցութիւնէ մը կ'իմանանք որ տեղացի թուրք ինտելիգէնսները, թաթար լեզուվ ներկայացում մը կազմակերպեր են Ադա էֆէնդի անունով մէկու մը տանը։ Ներկայ. գտնուեր են ոչ միայն տղամարդիկ, այլ և կիներ, աղջիկներ ներկայացման կազմակերպումին օգներ են գիմնազիաւարտ թրքուհիներ, ուսանողներ և թուրք և էտրէսէի թալէպէներ, ներկայացման մասնակցեր է Շէֆիքէ-խանում անունով թրքուհի մը և յաջող կերպով է կատարեր դերը։ Ահաւասիկ փաստ մը, որ թուրք կինն ալ կը թօթափէ իր վրայէ հարեմական հասկացողութիւնները և կը մտնէ հասարակական գործողի մորթին մէջ։

*

Օրենբուրգէն թուրք արթուն ու խելացի գրող մը, «Գրիչ» ծածկանունին տակ, Կազանէն զրուած կղերամոլ նամակի մը պատասխանելով՝ երկու երկար բանասիրական կը նուիրէ իս-

լամ հոգեւորականութեան։ Գեղեցիկ կերպով ցոյց կու տայ այս վերջինի փողապաշտութիւնը, տգիտութիւնը, գործած չարիք-ները։ «Քաղաքին մէջ երեք-չորս սեփիական տուներու տէր են, բնաւ պարտք չունին, ամսական, առնուազն 150 ըուբլի եկամուռ կը ստանան կամ դրամատներու մէջ հինգ-տասը հաղար ըուբլի պարկեցուցած են և իրենց մահէն յետոյ երբեմն յիսուն հազար, հարիւր հազար ըուբլի արժողութեամբ կալուածներ կը թողուն, բայց այսուհանդերձ իրենց կեանքը կ'անցնեն աշահամրոյներ, տասանորդներ, նպաստներ ու նուէրներ կորգելով և զլխուն տակ դնելու բարձ չունեցող խեղճէն, կեանքի անհրաժեշտ պետոյքներէն զրկուած գործաւորէն հինգ-տասը ըուբլի չփրցուցած՝ պսակ չեն կատարեր ու չհաս, ապօրէն պսակներ կ'օրնեն քամական, երեսնական ըուբլի վարձատըրութեամբ... «Անաւասիկ ձեզի հաւատարիմ հայելի մը, որուն մէջ կարող են նայիլ և հայ քահանաները, «Իմամները, կ'աւելցընէ «Գրիչ», ազգին և հասարակութեան առաջնորդները կը նկատուին, անոնք կոչուած են ժողովուրդի կրօնական և աշխարհական բախտաւորութեան աշխատիլ, իրենց քարոզներով, հայրական խրատներով ժողովուրդի բարքը ուղղել, մտքերն ընդարձակել—ասոնք են, չէ, կղերի պարտականութիւնը։ Բայց իրականութիւնը բոլորովին տարբեր է. անոնք հասարակութեան օգտակար ու անհրաժեշտ քարոզներ չեն տար, կամ աւելի ճիշտը չեն գիտեր տալ։ Անոնք երբէք տեղեկութիւն չունին թէ ժողովուրդը այս և հանդերձեալ աշխարհի մէջ ամենէն աւելի բաշ բանի պէտք ունի. ժողովուրդի բարոյական և ֆիզիկական տանջանքներու միջոցին, կեանքի ու մահուան մէջտեղ գտնուած այս ժամանակներուն մէջ անդամ, անոնք ժամապահան կ'ըլլան սափրիչի ու դերձակի վայել շաղակրատութեամբ։ Կը կարծեն թէ իրենց ամրող պարտականութիւնը կ'ամփոփուի շաբաթը անգամ մը թութակի պէս աղօթատեղի բեմէն կարդալ արաբերէն յորդարական մը որը՝ ոչ թէ ժողովուրդը, այլ նոյնիսկ իրենք չեն հասկնար. Բայց հոգեւորականները իրենց խղճմտանքի վրայ ունին ոչ միայն անպարտածնանաչութեան և պարտազանցութեան յանցանքները, այլև աւելի դատապարտելի միտք մը—անոնք արգելք ու խոշնդուա կը հանդիսանան առաջադիմութեան ամեն քայլի, որ կը փորձէ ընել իսլամ ժողովուրդը։

«Այս վերջին ժամանակները—կը շարունակէ «Գրիչ» իրամբաստանագիրը—մեր ուսւ մահէղականներուն մէջ սկսեցին կեանքի նշաններ երևալ. դարերէ իվեր իրենց թաղուած տգիտութեան գերեզմանի մէջէն փոքրիկ շարժումով մը իրենց գը-

լուիսը բարձրացնելով ուզեցին դիտել լոյսին եկած կողմը. սակայն աւանդ, թաղուած մարմիններու վրայ փտեցնելու համար նստած «միջրոբներն» ու «մակաբոյծները» (պարագիտ) կեանքի ու շարժումի այդ նշանները զգալով՝ սարսափած որ մի գուցէ անոնք ոտքի ելեն, իրենց ատամները աւելի ու աւելի խըրելով անոնց մարմնի մէջ՝ սկսեցին կատաղօրէն հող նետել անոնց գէպի լոյսը ուղղուած աչքերուն մէջ»:

«Լրագրին, ազգի հոգին եղող գրականութեան իրենց ատամներով և եղունգներով հակառակելով, նոր գրողները, հրատարակիչները մինչև անգամ տպագրական նոր խօսքի ընթերցողները պիղծ գտնելով՝ ամեն տեղ իրենց ձեռքէն եկածին չափ հալածեցին զանոնք, հայհոյեցին անոնց, զանոնք հացէ կտրեցին»...

Պէտք է յիշել «Գրիչ»-ի մատնացոյց ըրած մէկ փաստն ալ: Ռուս դպրոցներու մահմէղական աշակերտներուն իրենց կրօնի ու ազգայնութեան սկզբունքները դասւանդելու համար հրաւիրուած հոգևորականները՝ «այդ դըմախտ երեխաններուն իսլամութեան, կրօնի, ազգութեան մասին ոչինչ չկարդացնելով, չուսուցաննելով՝ իրենց անիրաւ ամսականները ստանալու համար, ամիսը անգամ մը դպրոցի մէջ իրենց գոյութիւնը ցոյց կու տան»:

Այս ու այս տեսակ մեղագրանքներու երկար շարքէ մը յետոյ, «Գրիչ» կ'առաջարկէ ընդունել հոգևորականներուն թուշակ նշանակելու սկզբունքը որը երկու կողմին համար ալ ձեռնտու է. նախ ժողովուրդին, որ այն ժամանակ տգէտ իմամներ չի ընտրէր, երկրորդ՝ կրօնաւորներուն, որ փոխանակ ծուխին գլուխը ուղեցնելու, նույէրի յուսով, իրենց համար թոշակ նշանակուած կ'ունենան և հանգիստ կ'ապրին:

Ընթերցողներուն յայտնի է թէ հիւանդութիւններու, համաճարակներու ինչ սարսափելի բոյներ են իսլամական ուխտատեղինները: Ամէն տարի Մէկկէչն վերադարձող հաճիները իրենց հետ կը բերեն քոլերայի սերմերը: Քէրրէլա, մահմէղականներու երկրորդ նշանաւոր ուխտատեղին, Մէկկէի մրցակիցն է վարակիչ հիւանդութիւններու, համաճարակներու տեսակէտով: Շատեր զիտեն այս երկոյթի պատճառը—առողջապահիկ պայմաններու պակասը, կեղտուութիւնն ու համախռնումը, որ կը տիրէ այդ ուխտատեղիններու մէջ: Բայց այս բոլորը զիտնալով հանդերձ՝ մարդ սարսափով կը կարդայ այն պատկերը, որ մեզի կը գծէ «Շարքի-Ռուս»-ի մէջ Արքաս Ալիով մէկը Բաղդադէն Քէրրէլայի մասին:

«Քէրրէլա 30,000 անուոր տեղ մըն է. փողոցները, շուկանե-

ըը, բազարները շատ նեղ են. տները քովքովի, իրարու վրայ դարսուած. գարշահոտութեան պատճառով մարդ փողոցներէն չի կրնար անցնի. տուներու մէջ անգամ նստիլ կարելի չէ: Քաղաքի կլիման նոյնպէս վատ է: Քէրքէլայի մէջտեղէն կ'անցը-նի գետակ մը, ուր կը թափեն աղբերը, ուր կը լուան իրենց բոլոր կեղտոտ շորերը. այս տարի շատ անձրև եկած չըլլալուն պատճառով գետի ջուրը նուազ էր, ջրի գոյնը խաղախորդարա-նի (դապաղխանէի) ջրի գոյնն ունէր. գարշահոտութենէն գե-տեղերքէն չէր անցնուիր. քաղաքի բնակիչներու գործածած ջուրն այս է. Ջրկիրները՝ գետի մաքուր տեղէն (?) իրենց տիկերը լե-ցընելով՝ կը ծախեն ամեն տան հարկաւոր եղած ջուրը... Բնա-կիչներու մեծամասութիւնը կերակուրը շուկայէն կը պատուի-րէ. այս քաղաքին մէջ ճաշարաններ շատ կան, ու ժողովուրդը սովորութիւն ըրած է փոխանակ տունը կերակուր պատրաստել տալով ուտելու՝ ճաշարաններու մէջ կերակուրիլ: Խոհարաննե-րը այս տեսակ սովորութիւն ունին. նախ՝ ամենէն աւելի փի-լաւ կ'եփեն, եթէ փիլաւը չի ծախուի և մէկ-երկու օր յետոյ դարձեալ մնայ, փիլաւը տողմա կը շինեն, մէկ-երկու օրէն տոլ-ման քիւֆտէի կը դարձնեն, եթէ քիւֆտէն ալ մասամբ մնայ, չի ծախուի, չորպա (սուալ) կը շինեն: Միւս կերակուրներն ալ այս տեսակ են...»

Նամակագիրը կը պատմէ որ Պարսկաստանէն, Հսդկաստա-նէն և շրջակայ երկիրներէն, այս տարի, այդ որջին մէջ թա-փուեր են ութսուն հազար ուխտաւորներ:

Ու ինչպէս շատ բնական է—հակառակը միայն կարող էր զարմացնել—այս տարի փետրուարի սկիզբները քոլերա է ծա-գեր Քէրքէլայի մէջ և օրական 200 հոգիէն աւելի մահ է պա-տահեր Թղթակիցը ուրիշ այնպիսի բաներ ալ կը պատմէ, որ մարդուն պարզապէս առասպելական կը թուին: Կը հաստատէ թէ Քէրքէլան ունի քաղաքապետութիւն, քաղաքային բժիշկ-ներ, որոնք՝ շնորհիւ վեհափառ սուլթանին, քաղաքին փողերն ուտել և քաղաքացիները թալանել միայն կ'աշխատին: Թէ հաս-տատուած առողջապահական շղթաներն ու կարանտինները խարէութիւններ կարելի է համարել, որովհետև մէկ-երկու օս-մանեան ոսկիով հսկողութեան տակ գտնուողները իրենց ու-զած տեղը կարող են երթալ: Թէ Քաղղաղէն քննութեան ուղարկած էնսպեկտորը—բժիշկ մը ուխտաւորներէն 800 ոսկիի չափ դրամ ժողվելէ յետոյ՝ կարանտինի անուան տակ լեցուցեր է աւերակ քարվանսարայի մը մէջ, ուր 2000 հոգի ցուրտէն ու անօթութենէն կոտորուեր են...

Նամակին մէջ այս կարգի փաստեր կը վիստան, աւելորդ

պիտի ըլլար աւելի երկարել, Եւ այս ամենէն յետոյ մտածել, որ քսաներորդ դարու, գիտութեան դարուն մէջ կ'ապրինք...

Այդ պատկերը, ինչպէս ամեն մարդ, վրդովեր է և թուրքիոյ ընդհանուր հիւպատոս Ռիփաթ բէյը, Թիփլիսի մէջ։ Այդ վրդովմունքը անշուշտ պատիւ կը բերէ Թուրքիոյ՝ Թիփլիսի մէջ գտնուող ներկայացուցչին, որովհետև ան ցոյց կու տայ թէ Ռիփաթ բէյ կարգ մը թուրք պաշտօնեաներու պէս չէ կորս սընցուցած բոլորովին յուզուելու ընդունակութիւնը։ Բայց այդ յուզումը Ռիփաթ բէյին մղեր է ոչ թէ ինդրի առարկայ եղող յօդուածը հասցնելու Պոլիս իր մնձերուն, որպէսզի անոնց հոգածութիւնը հրաւիրէ այդ սարսափելի որջին վրայ, այլ վրելու հերքում մը և ուղարկելու «Շարքի-Ռուսա-ին։ Դուք կը խորհիք հարկաւ, որ Ռիփաթ բէյը գոնէ հերքելու եղանակը գիտէ, այսինքն կը խօսի փաստերու, Փակտերու լեզուով։ Բայց ոչ թուրք հիւպատոսը կարծէք Հռոմի անսխալ պապին քթէն ընկած ըլլայ, իր այն և ոչը բաւական են սկը սպիտակ դարձնելու և փոխադարձարար։ «Շարքի-Ռուսա-ին պարզապէս կը գրէ որ Քէրքէլայի մասին տպուած յօդուածը, և պաշտօնեաներու մասին գրուածները մանաւանդ, զրպարտութիւններ են, սուտեր են, զորս կը խորհէ որ լրագիրը բարեհաճի հերքել։

Այս պարագային մէջ թուրք թերթի խմբագիրը կը շարժի այնպէս, ինչպէս պիտի շարժէր իւրաքանչիւր ոք—հերքումը չըգոյ կը համարէ։ Եւ Ռիփաթ բէյին խորհուրդ կու տայ իր վրդովմունքին մասնակից ընել և իր կառավարութիւնը, ոչ այն նպատակով որ նոր հերքումներ տեղացնեն լրագրին վրայ, այլ ջանան մաքրել Քէրքէլան շնչաւոր ու անշունչ ապականութիւններէ։

*

Նախապաշարուած, տգէտ հասարակութիւններու փրկութեան միակ ճամբան, յառաջադիմութեան ու իսկական մարդկայնութեան մէջ մտնելու միակ միջոցը լուսաւորութիւնը, կրթութիւնն է։ Մահմէդապական ժողովուրդը երկար ժամանակ անդիտացաւ այդ տարրական ճշմարտութիւնը, բայց որովհետև կեանքի դասերը ամեն խրատէ, ամեն խորհուրդէ աւելի պերճամիօս են, մահմէդականներն ևս կ'ըսկաին ըմբռնել այդ ճշմարտութեան ուժը։ «Շարքի-Ռուսա-ի № 24-ի մէջ մէկը կ'առաջարկէ տեսակ մը ուսումնական խորհուրդ կազմել, որը աշխատի ծրագրի միօրինակութիւն մտցնել թուրք նախնական դպրոցներուն մէջ, կանոնաւոր դիւրուսոյց դասագրքեր կազմել տալ ձեռնհաս անձերու և մանաւանդ ջանալ մահմէդական երեխա-

ները այս աստիճան նախապատրաստել, որ անոնք տարրական ուսումնարաններու ընթացքն աւարտելէ յետոյ կարողանան ընդունուիլ գիմնազիաները:

«Շարքի-Ծուառ»-ի կարող աշխատակիցներէն մէկը իբրահիմ, փետրուարի մէջ տեսակցութիւն մը ունեցեր է Մուրադ բէյի հետ, որը ժամանակին «Երիտասարդ թուրքերու» ղեկավարը և Արդիւկ Համիդի ուկտած թշնամին էր: Բայց, ինչպէս վայել է «Երիտասարդ թուրքին», քիչ յետոյ իր յեղափոխական համոզումները ծալլեց մէկ կողմ դրաւ ու ձեռքը երկնցուց Սուլթան Համիդին, որը բնորդութելու համար ամենասարսափելի բառերն անգամ բաւական խիստ չէր գտած: Սուլթանը կատու դարձուած երբեմնի առիւծը բնակցուց Վոսֆորի ափերուն վըրայ և անոր հասկցուց, որ խելօթ կատուին համար ներելի չէր բնակարանին պատերէն անդին անցնիլ: «Շարքի-Ծուառ»-ի աշխատակիցը ահա այդ կամաւոր բանտին մէջ է որ տեսակցեր է Մուրադ բէյի հետ: Երիտասարդ թուրքերու նախակին պետը, մարգարի մը պէս, որուն բերնին վրայ բառելը դադրած են: այլևս ցասկոտ, շանթալից ու վրէժինդիր ըլլալէ, թուրք թերթի աշխատակիցի պատմածին նայելով՝ խորհուրդ է տուել ուսու կառավարութեան վարչութեան տակ ապրող մահմէդականներուն հաւատարիմ գտնուիլ պետութեան, դրա հետ միասին ազգութիւնն ու թաթարութիւնը երբէք չմոռնալ. այդ կէտին շատ ուշադիր ըլլալու էք. ազգութեան ապագան լեզուի պահպանութեան և լեզուի պահպանութիւնն ալ ազգային գրականութեան մէջ է: Մէկ ալ թաթարներու գաղթումի հարցը պէտք չէ մոռացութեան տալ. գաղթականութիւն պարզ ոճիր մըն է. այս բանը ժողովուրդին հասկցնել նուիրական պարտականութիւն համարեցէք... Իբրահիմ կը յայտնէ որ Մուրադ բէյ բնիկ կովկասցի է և իր սկզբնական կրթութիւնը ուսու դպրոցի մէջ ստանալէ յետոյ, քանակեօթ տարի առաջ Պոլիս երթարով ուսումը վերջացուցեր է այստեղ: Թուրքիոյ ժամանակակից ամենակարող գրչի տէր մարդերէն մէկը՝ այժմ գրականութեամբ չզբաղուիր, այլ պարտիզպանութեամբ: Այնուհանդերձ, խօսակցութեան ընթացքէն իբրահիմ կռահեր է, որ Մուրադ բէյ չտպագըրուած քանի մը գործեր ունի. Մուրադ բէյի արտասանած ճառին մէջ հետևեալ խօսքերը զուրկ չեն սակայն հետաքրքրութենէ ու խորհրդաւորութենէ: «Մարդ առիթը ձեռքէն երբէք փախցնելու չէ: բնաւ իաբուելու չէ...»: Անօգուտ աւազանքի մը դրոշմը չե՞ն կրեր այս դառնասիրտ խօսքերը: